

մէջ հոն բուն մարդկային ոգին՝ կը տը-
կարանայ : Այս երկրիս ազնուական-
ները շատ քիչ գաղափար ունին , ու
զրագէտք ալ խիստ քիչ վարժուածիւն
գործողութեանց մէջ մտնելու : Ոգին՝
իրաց ու մարդկանց վրայ ծանօթու-
թեան խառնուրդ մըն է . և ընկերու-
թիւն մը՝ որ առանց վախճանի , բայց
ուրիշ կողմանէ եռանդեամբ ալ կը գոր-
ծէ , մտաց բողբոջին իրարու հակա-
ռակ եղած կարողութիւնները զարգա-
ցընել կու տայ : Այնչափ ոգին , որ-
չափ երեւակայութիւնը Վերմանացոց
առանձին սեփական է : Յովհաննէս
Պօղոս Ռիհգէր՝ իրենց երեւելագոյն
մատենագիրներէն մէկը՝ կ'ըսէ . «Մեզ-
ղիացիք ծովու տիրած են , Վաղ-
ղիացիք երկրիս ու Վերմանացիք օ-
գուն » . իրաւ որ Վերմանիոյ մէջ կե-
դրոն մը պէտք էր հաստատել , և այս-
պիսի զօրաւոր մտածութեան չափեր
դնել , որ սաստիկ բարձրութենէն տար-
տամութեան կը զարնէ , շատ խոր կը
մտնէ ու այն խորութեան մէջ կը կոր-
սուի , սաստիկ անկողմնասիրութենէ
կ'ոչնչանայ , խիստ մանր ճղճղելէն կը
խառնակէ . վերջապէս ազատ է այն տե-
սակ բանի մը պակտութիւններէ , որոնք
բռնադատէին իրեն կատարելութիւն-
ները զգուշութիւն ընելու :

Վաղղիայէն ելլելէն ետքը՝ մարդ

չատ դժուարաւ կը վարժի Վերմանա-
ցոց դանդաղութեանն ու ծուլութեա-
նը . ոչ երբէք շուտով կը շարժին , ա-
մէն բանի արգելքներ կը հանեն . Վաղ-
ղիա մէկ ըսեն նէ՝ Վերմանիոյ մէջ հա-
րիւր անկարելի է կ'ըսեն : Երբոր գոր-
ծելու կու գայ , Վերմանացիք դժուա-
րութիւններու յաղթել չեն կրնար . և
իշխանութեան վրայ ունեցած իրենց
մեծարանքնին՝ անձնական շահէ մը չէ ,
հապա զանիկայ քիչ մը իբրև ճակատա-
գիր սեպելէն է : Ռամիլը բիրտ է ,
մանաւանդ թէ որ իրեն սովորական
կերպերուն դպչելու ըլլաս . ասոնք ի
բնութենէ՝ ազնուականներէն աւելի օ-
տար ազգերու կենցաղին , սովորու-
թիւններուն ու լեզուին այն գովելիներ-
հակութիւնն ունին , որ ամէն երկրի
մէջ ազգային կապը կը զօրացընէ : Այ-
ստակը ասոնց կերպը կը փոխէ , ոչ վա-
խը զիրենք ետ կը կեցընէ . վերջապէս
ասոնք ամէն բանի մէջ այնպիսի հաս-
տատուն ու անշարժ բնաւորութիւն մը
ունին , որ մարդուս բարոյականին հա-
մար գեղեցիկ ձիրք մըն է . վասն զի այն
մարդը , զորն որ վախը և անկէց աւելի
յոյսը՝ շարունակ կը փոփոխեն , դիւրաւ
մէկ կարծիքէն մէկալը կ'անցնի՝ երբոր
շահը այնպէս կը բերէ :

(ԿԸ ՇԵՐՈՒՆԱԳՈՒՅԻ)

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

Ի Տ Ո Ր Ք

Հ Ս Կ Ա Յ Ն Հ Ա Յ Ո Ց

Հըսկայն հայոց կայր եւ խայտայր յԱնգեղ տուն .
հողըն սարսէր , դողային ծառք շուրջ գալուն ,
'Վ ամենաշարժ պապանձէին հողմոց վազք՝
Երբ Անգեղեայն յանկարծ ոտնոյր կայր կանգուն :
Ս արսք քաջասեւք ծածանէին յունս ի վար ,
Թ փկունքըն լայն պարիսպ անդորր էր առ վախ ,
Վ աղնիս բազուկն ամրակուռ խէր յարմատոց ,
Վ րլնէր լախտիւ ծառս ոստալից եւ զանտառ :

1 Գ. Է. Esprit.

Լըբ արձակէր զահեղագոչ ձայն քաջաբաց բերանէն ,
 Տաւբ ահաբեկ թօթափէին յիւրաքանչիւր դարանէն ,
 Լնտառք բոլոր դրղըրդէին , գազանաց մեծ էր խուճապ ,
 Վարանձաւաց խոռոչք տային շուրջ արձագանգս փոխարէն :
 Սասիս , Կոպկահ ականջաբաց թորգոմայնոյն դիտող կան ,
 Լըբ նա դոփէ , գընայ վարէ զահագին քայլս դիւցական ,
 Որոտընդոստ գոռալով հիւ գայ ի սահման թորգոմին .
 Լնց ի Կաւկաս , ի Վարթլ , ի Ղէկք , ի Ուան , յԱգեր Սովական :
 Կայծակնացայտ ահա գընայ մօտ ծովակէն Բըզնունեաց ,
 Լերինք եւ գետք տեղի ետուն , հաս նա Պոնտեան սեւա ալեաց .
 Տէնք ասպատակք խուճապեցին ի լուղ նաւացըն սրընթաց
 Լը ի ծովուն մըտին ի խորս խուսել ըշտապ յեզերաց :
 Բուռըն ձրգէ սակայն վիթխար ապառաժից սեպ բըլըոց
 Լը ի ծովուն սըփուէ գոռումն ահագնագոչ ձայն ընծուց .
 Փըրլուզանին վէմք լեառնանման տեղ տան բազկացն վերամբարձ
 Լը ի շարժել ողին ճըկան վէմք թըռանին դէմ ամպոց :
 Տոսին յանկարծ ի սեւան ի ծով բուռնընկէց ,
 Լը ալեսաստ անդ խուովին վիհք ջըրահերձ .
 Վալարին գլէն լերինք ալեացն ըզմիմեամբք ,
 Եաւակք հինից շուարեալ փակին ջուրք անզերձ :
 Սըրմըրագին դառնայ հանգչիլ խոժոռ հըսկայն հայկային ,
 Ի կող լերանցն ապառաժից ընկողմանի դառնագին ,
 Լը առ մանրիկ անդ ի սփոփանս սաղապաճեմ հէշտ ժամուց՝
 Ղընգամբք փորէ արծուիս գուռղ ի շերտ քարանցն որձային :
 Տամագունակ ծառաստանին , սարք ալեւոր եւ խոռոչ ,
 Տովիտ եւ ձոր , ջուկք գազանաց եւ սկայից սիրտ ի հոգւոջ
 Վուան գոչէն միաբերան ի պիշ յակճիւ զարհուրեալք .
 Սա է հայոց սէգըն հըսկայն իշխան Լնգեղ տանըն ՏՈՐԻ :

ՀՐԱՀԱՏ ԲՍՐՁՈՒՆԻ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Պատիյլ անրոցր :

Վաղղիոյ պատմութեան մէջ յիշուած տերութեան բանտերուն ամենէն երևելին է Պատիյլ ամրոցը , որ թէպէտ երկար ատենէ ՚ի վեր հիմնայատակ կործանուած է , բայց իր յիշատակն անուանը հետ միատեղ անմոռանալի է . անոր համար պատշաճ կը սեպենք հոս համառօտ տեղեկութիւն մը տալ բանասէր ընթերցողաց այս ամրոցիս վրայօք :

Պատիյլի առջի հիմը Կարայոս Ե ձգեց 1369 տարւոյն . որովհետև իր թագաւորութեան սկիզբները Լնգղիացիք Վաղղիա մտած ըլլալնուն՝ շատ վախ կար որ չըլլայ թէ մայրաքաղաքին ալ տիրեն , անոր համար թագաւորը մտածեց որ Բարիզու պատուարները երկնցընել տայ , որպէս զի արուարձաններն ալ ամրութեանց մէջ ըլլան : Բայց այս հիմնարկութեամբը մեծ շէնք մը չինեցին . վասն զի ՚ի սկզբան Ս . Լնտոնի դրան երկու կողմը պարզ մէյմէկ աշտարակ կանգնեցին : Ս երջէն քանի մը տարի ետքը այս երկուքին վրայ ուրիշ